

ԱՅՑԱՍՈՒՅ

ԼՐԵԳԻՐ

ՔԱՐԵԲԱԿԱ, ԸԶՄԵՅԻ, ԲԱԿԱՄՈՒՐԵԿԱ ԵՎ ՇԱՅԵՏՐԵԿԱ

Տարեկան գին կանչիկ Կուռուց 100: Քեցմանայ գին Պառուց 52 1/2: Եռամեւայ գին 26 3/4:
Հինգ տարբարուց գանցին մեկ օրինակ իրեն ճիշ դիմութափ:

Այս կրաքար ամեն շաբաթ որեց կը հրատարակուի:

Պօջիսն գուրա գացած կրաքրերուն ֆօսթային ծափքը տանոցին ըստ է:

Իր շախին համար չուր մը հրատարակուեց ու ցաց դիմութափը տացին 40 դիմութափ:

Դրատի դրու ծախուց մը ճիշ է: Գուրուեն եկած նախակներուն ֆօսթային ծափքը լրիկոց դիմութափ:

ՔԱՐԵԲԱԿԱ

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՌԵՐ

ՊՈՒԽ ԶՈՒԿԱՐ

Բայ առվարձնան վեհափառ Արքայն ամէն տարբեգլուս կարձագայն գուռալ կ'երժայ, որպէս զի նոր տարբեցն մէջ թէ որ հասարակուեկիլ նոր օրէնքներ կան նէ, անոնց սրարաստաւթիւնները տեսնուի: Ինչպէս որ այս տարբի ալ գնաց նէ, նախ ապդու ու համառատ ատենաբանութեամբ մը ըշնորհական եղան իւր բալը պատշաճնեցներէն պաշտօններուն մէջ տարբանակը չարմենուն, և յորդ որեց զանոնիք որ միշտ համական համախարհուրդ գունական վեհափառ արքային ներկայացնուց իւր մը նոր ներբին բարձրագութիւն կաններ թէ պաշտօննեց ընտրելու վայոր, թէ առակ բամենելու կամ հաւաքելու վայոր, որնոր տեսնարակ արքային խիստ հաւեցու և բարձրագութիւն խորհրդին յանձնեց արքայի օրէնքներու կարպէրին առաջնորդ նախագահ վարչական մէջ տեսներ կ'ըլլու:

Կրյուսումը որ մօտ ժամանակին մէջ տեսնարակ այս նոր բարձրակարգութիւններուն օգուտներն ալ, առաւել մը երջանկութեամբ վրայ առաջնորդ կ'ըլլու:

— Եցեալ չորեքտրթի Ա ան նահանգին ընդհանուր կառավարիչ լուսափայլ ՎԵՀԵմէտ նշան իւշտին բաշայն բարձրագայն գուռալ հասարակուեցու որ Քրիման-թեան նշանը առնէ: Երգարեւ այս պաշտօն նր գումարու շատ յարական է այս նախարարի, որպէս հետեւ Ծրիսի բանակին պարտազեա մեսնող Օամնի փաշային քայլ ժամանակ պէտք ըլլու ըլլու ուն, աղէկ հասկրցէր է այս նահանգի խաղաղութեամբ կառավարելուն միջնուները, ու առ անսարակայս իւր ոյ առ հետեւ ընելիք գործերուն ալ պիտի ցուցուն որ որդարյարն է այս պաշտօնը վարելու:

— Բօլիսի տաենին անդամ Ամեն է իւրեւ:

Արքունի նուտարանին ծախուցը դիւանուղ պիտի ընտրուեցաւ և չնորհուեցու իրեն երկրորդ կորդի երկրորդ աստիճանի պատիւը:

— Վայրագաղպիս մէջ գանուած գաղթական խարացիկ միաբանութիւն մը ըստ էն մէջ նորին և այնակա խորհրդ են որ, երբոր հնախներու Ֆէրբիրին Վայրագաղպիս մանակ նէ, թնդանօթներուն ձայնը առնելուն պէս ինչպատճիւն նաւամասացը ինչ նաև գիմաւորելու և զանալովն գրոշակիւրավ առաջնորդ ինալ ինական վերական բարձրագութիւն ու գաղթական պատիւը:

— Վայրագաղպիս մէջ առաջնորդ ինական վերական պատիւը:

— Վայրագաղպիս մէջ առաջնորդ ինական վե

Նոցը այս տուկալի վրանդէն աղաստ մնաց : Օտպա-
պետ վաեմափայլ փաշան ալ Պ. Պրիհձօյին ինչ նը-
պաստ պէտք եղաւ լնելու նէ սիրով բռաւ :

Ճիղիլթի եկեղեցին ու քառակին ալ ներսիան նէին նպատակութք աղատեցան . ուստի այս երկու տեղէն ալ շնորհակալութեան նամակ գրեցին մեծապատիւ ծավագետ փաշային : Այս լուրը մոռցերէինք անցեալ չարթու հրատարակելու :

— Կվերսկի 28 գեհատմբեր մէկ հոռմի նընջեցւալ մը Պէյօղլութի գերեզմանը կը տանէին . հետք շատ մը ապացի և ուրիշ հոռոմներ դանուելով : Յայտնի է որ ապացի հոռոմները ինկիվիզի հպատակ են : Խնկիլեղի գեսազանատան երեւելիներէն մէկը ձիով անցնելու առեն ճամբան անանկ բերու որ մեռելին տուշեւեն անցնի . առջեւեն գացողները նշանացի

Հասկըցնել ուղեցին որ մէկդի կենայ . կամ քովի փողցներուն մէկը մանէ : Վարդը կամ չի հասկըցաւ , կամ հոգ չըրաւ , իր ճանբան կը շարունակէր . առաջի հոռոմները վրան վարդեցին , տափկոյ ձեռքի իշխանութ մէկ քանիին զարկաւ . բայց ուրիշներ ալ վրայ հասան , մարդը ձիէն վար ձգեցին և աղէկ մը ծեծեցին , վիրաւորեցին ալ . բայց վէրը թեթեւ բան մըն էր . մարդը հաղիւ ձեռքերնուն աղատեցաւ և ինկիւզի գեսապանատանը ապաւինեցաւ . և առենագողին (քանչչլիւերին) իմացուց , որ մարդ հանեց , այն առաջի հոռոմներուն շատը բըռնել տուաւ և բանտը գըրսաւ : Այս հոռոմները մայրաքաղաքիս մէջ ամէն շարութիւն կ'ընեն . ինկիւզի գեսապանը հոգ չընէր զսպելու . իրեն մարդոյը դպչենին աղէկ եղաւ որ կարելի է թէ ասկէց ետքը գոնէ քիչ մը զսպելու . հոգ տանի :

— | բագրյան նախնիթաց թիւերուն մէկուն մէջ
իմացուցեր ենք մեր ընթերցողացը, | ալման կօմ-
սին և Պ. Խօմէօն Պոռէյին Ասրեստան երթաց.
Պ. | ալմանը քանի մը օրէ ՚ի վեր Պօլիս հասեր է,
և անցեալ շոբթու մէկնեցաւ հոսկէ Փարիզ եր-
թալսւ համար. որպէս զի Ասրեստանի Ապրոնի-
ներուն հանդիսաւ վիճակին վրայօք ստացած տեղե-
կութիւնները Պաղղակի տէրութեանը հաղորդէ :

UPSURB LABOR

ԳԱՂԱՎԱ: Փարիզու վարչութեան ըստուած հիւ-
ւանդանցը խիստ հեռու երկիրներէ եկած մէկ օ-
տարական մը կայ այս օրերս, որ այն երկիրներէն
Փուանսա եկող մարդոց առաջնննէ, և այս է Դա-
հի-Եշահինէ, որ Ավելիանիայի Դափդի կղզին ծնած
է, և Իօմարէ թագուհիին ալ ազգականներէն է :
Այս երիտասարդո՞ւ որ 16 տարեկաննէ, Դափդիէն
Փուանսա գալու համար իւրաքանչ նաւը մտած առե-
նը կատարելապէս առողջ վիճակի մէջ էր : Աւրիշ
դափդիցիններու տղոց հետ այս ալ Փուանսա կու-
գար կոր, եւրոպացւոց գիտութիւնները և քաղա-
քական կրթութիւնները սորվելու համար : Վար-
բարէզօէն դէպ ի Ամձէլլաննեան նեղությը երթալն
իքէն Դահի-Եշահինէ մէկ հարբուխի (նէ վալիլի)
մը բռնուեցաւ . որ Հօռն հրուանդանը անցնելին
եաքը շատ մեզմացաւ, հասարակածին մօտէնալով .
և Վորեան կղզիններէն զատուելու ատենը նոյն հիւ-
ւանդութիւնը նորէն սկզբաւ առաջինին պէս սաստ-
կութեամք, և այն հիւանդութեամքը եկաւ մին-
չեւ Փուանսայի ծովիցերքը :

Փարիզ հասնելըն ետքը շատ ատեն չափաւու, որ
կայ տէրութեան կողմէն ալ թօյլառութիւն կամ հրաման չունի . և երբ
որ մէկ մէծ մը քրիստոնէից գէմ անիրաւութիւն ըրած ըլլարուն հա-
մար գանգաւառ ըլլ ըլի և սոսուդուի նէ՝ այն զրկանք և անիրաւութիւն
ընօղը կը պատճենի : Առ վեան Եկիմի՞ն . և առվթան Մոռաւան Դ . ա-
մեն մը բարոր քրիստոնէայները ջարդել աղեցին . բայց երկու անգամին
այ շախ իւս խախնեցը օրէնքը ձեռք առներով քրիստոնէից պաշտպան
կեցան . թող աւատին որ ժմագաւարին կամքը ՚ի գործ զրուի :

Հասերը կը կարծէն որ՝ քրիստոնէից եկեղեցի շնչելու հրաման
տալը տաձնաց օրէնքին հակառակ է։ Օրէնքորին տուած պայմանը
կարդացողը՝ կը տեսնէ որ՝ այս կարծիքս շատ սխալ է։ օրէնքորինին
յայսնի հրաման կուտայ որ՝ “Եկեղեցին նսրոգեն ու Առեն առեն
ասոր վլայ տեսնուած հակառակութիւնները”, որ տէրութիւնը հրա-
ման չէր տար կամ դժուար հրտամն կուտար այս ինչ կամ այն ինչ Ե-
կեղեցին նորոգելու, մասնաւոր և տէղական պատճառներ ուներ։ որ
ամէն մէկը քննութիւն է գիւրա կը հասկրցուի, և ամէնէն աւելին՝ որն
առաջական կանոն մըն էր։ Որովհետեւ նորոգելու է հրամանը, կըլլայ
որ նորոգութեան կարօտ ըլլար, միայն ընտարձակել կ'ըլլայ, ասոր կը
հակառակէն։ և ասոր համար մէկ եկեղեցի մը նորոգելու հրաման
ուզուի նէ, այն եկեղեցին կըքննութիւն (քէշք կ'ըլլայ) թէ՛ նորոգութէ կա-
րօն է մի, և կը չափի, որպէս վի նորոգութէ պատճառանաօր մէցցնել
չըլլայ, և անկեց եաբը հրաման կը տրուի։ Առաջիւց եկեղեցի չէրլած
տեղն ալ նորէն եկեղեցի շննելու հրամանը գտնուար կ'ելլէր, որպէշեան
պայմանին մէջ եկեղեցի նորոգելու հրաման կայ, չեկեցած տէղն նոր
հիմնելու հրաման չի կայ։ Բայց հիմա մէծալոր տէրութեան կառա-
վարութեանը մէջ բռնուածն նոր կարդադրութեամբ՝ այս պայմանա-
գրոյս շնորհած արտօնութիւններէն աւելի աղասութիւն ունին քրիս-
տոնայք։

դասիդիցները ութը մէկէն կոիք հիւանդութեան բռնուեցան (նէվազիլի հիւմմա). և ասոնց ամէնէն ծանրկէկ բռնուածը Դահի-Եշահինէն ըլլալու՝ կալ որ ի՞սս հիւանդանոցը տարուեցաւ : Խեղձ երիտասարդը կ'երեւէր որ թռպախտութեան (վէրէմի) պիտի բռնուի . և հիւանդութեան պատճառը յայտնապէս օգտն ցրտութիւնը եղած է : Դահիկի կղզին՝ հարուային լոյնութեան 17 տատիճաննին տակին է . Դահի-Եշահինէ այն կղզիէն ելած առենը շատ աղջկ էր . բայց այլև այլ աշխարհագրական լայնութիւններէ անցնելով՝ հիւանդութեան եկաւ վրան, որ խիստ թեթեւ աստիճաննէ սկըսելով ետեւէ ետեւ շատցաւ և սասակացաւ : Փարիզու օգլ՝ որ ամիս մը կայ որ բաւական ցուրտ կ'ընէ կոր, աւելի վեսս ըրաւ ասոր :

Այս խեղճը թուրախտութենէ աղաս պահելու
համար բնապէս մէկ ձամքայ մը միայն կայ . որ է
իւր ել կիրը խրկել . և հիւանդութեան ծանրու-
թիւնը ցըցրնելով շատ ալ աշխատեցան յորդորելով
կամքը շննելու . բայց ինքը կը յամառի , Դափիկի
դաւնալ չուզեր : Կամքը այն է որ՝ իր երկրին գեղե-
ցիկ տրեւը և իր ընտանիքը տեսնելն առաջ Փա-
րիզու մէջ բան սորվի . որովհետեւ այնքան երկար
ճանապարհորդութիւնը միայն ասոր համար ը-
րած էր :

ՃԵԶԱՅԻՐ : Վարդեպահ - իւլ - քատէրը որ մինչեւ հիշման կազմվայի տէրութեան հնագանդիւլ չուղելով անոր գէմ կը կինար և շատ ալ վնասներ կը հասցընէր զօրացը, վերջապէս հնագանդիւլու պարտաւորելով անձնատուր եղաւ գեկտէմբէր ամսոյն ըստ կիցքները և նոյն ամսոյն 13 ին ալ Վարդութ անուն շոգէնաւով իւր ընտանիքովս ու երեւելի զինակիցներսիր Փարիզ խաւուռեցաւ :

ԳԵՐՄԱՆԻԱ : Անհալդ իշխանութեանը ժա-
ռանդ իշխանը | էօրօլոս Ֆրէտէրիք, որ Անհալդ
Քէօդէնի մեռնող դքսին եղբօր որդին էր, այս
դքսութեանը ժառանդ եղաւ . որովհեաեւ յիշեալ
մեռնող գուքսը ժառանդ չունէր : Այս իշխանու-
թեանս մէկ ձիւզն ալ Անհալդ Պէռնպուրի
Հառմապուրիի իշխանական տունն էր . որուն արու-
ժառանդները 1812 թուականէն ՚ի վեր հատած են.
և հիմակուան գուքսը Ալքսանդր՝ զաւակ չունե-
նալը ն համար, այս ալ մեռնելէն ետքը Անհալդ
Պէռնպուրի Հառմապուրիի դքսութիւնը և Ան-
հալդ Տէսառի իշխանութիւնը մէկ մորդու ձեռք
հանանի :

— ՚Ուանկքիու քաղաքէն կը գրեն . այս օրերս
(նյուեմբեր 27) մէկ կարգութել մը եղաւ . որուն նը
մանը տեսնուած ըլլապավ նոր բան ըլլապաւն համար
գրելու արժանի է : Վաստանուազէլ Ույիսէնսպախ ,
որ Հէսսէ Քատէլի մէծ դքսին անհարավոտ աղջի-
կըն է , առաջ մէկ անգամ մը լուքդնէրի կոմին
հետ կարգուած , և եաքը անկէց զատուած էր , և
Ա օլձտօրֆին հետ կարգուեցաւ , որ կառավարու-
թեան խորհրդարանի անդամներէն էր : Սիմայ եր-
կու տարի մը կայ որ մեռաւ : Հիմայ կինը նորէն
իրեն առաջին երկանը հետ կը կարգուի : Օ ասուել-
նուն պատճառն ալ զարմանալի է . տէրութեան
կառավարութեանը քանի մը կերպերուն վրայ երիկ
կընիկ մէկ կարծիքի վրայ չեն եղեր . և թէպէտ կըր-
նոր ըլլալ որ երկուքը ասանկ իրենց չլերաբերած
բանի մը վրայ տարբեր կարծիքներ ունենալով ալ

կրաբուլ հետ սիրով վարութին, բայց ասոնք այս չե՞ն կարողացեր ընելու, զատուեր են : Հիմաց այն տար-քեր կարծիքներուն առարկայն վերցած ըլլալուն հա-մար՝ առկեց եաքը կրնան առանց զատուելու մէկ տեղ ապրելու, թէ որ ուրիշ տնակներու պատճառ մը չել լէ նէ : Ասոնք իրարմէ զատուեր են նէ՝ հետաքրքրա-կան բանէր գիտանալը թէ զատուելնին վաւերացընդու-սուրբ գրոց ո՞ր խօսքին համեմատ գտաւ ասոնց ա-ստնկ պատճառով մը զատուելնին . բայց լրագիրը ա-սիկաց չէ նշանակած : Վորագանդ կրօնէքը ամուսնու-թեան կապը ասանկ թուլցընելով՝ բարուց մաքրուե-ալ շատ մեծ վեաս ունենալը ըսելու կարօտ բան չէ :

Ա-ՌՈՒՍԱՍՏԱՆ : Տասն տարի մը կայ որ քանի
մը գործարաններ հաստատուած են գաղութէ՝ Ուու-
սաստանի քանի մի տեղերը, որ հոն Վիռանսայի ա-
զէկ գինիներուն նմանը գինի կը շնեն և կը ծա-
խեն : Ուուսերը ֆուանսըզի գինին շատ կը սիրեն .
ուստի այս գործարանները բանեցընտվներն ալ շատ
ստակ կը շահին . որովհետեւ մէկ տարուան մէջ
այնքան գինի կը հանեն ծախու՝ որ Վիռանսայէն բո-
լոր Ուուսաստան այնքան գինի չի մտներ :

¶ յս շննծու գինիներուուն համար ատեն մը || առաստանի հարաւային կողմէն ելած վար տեսակ գինիները դործ կ'ածէին . բայց ետքը ուրբիշ օտարութինիւթեր ալ բանեցընել սկսան , որ առողջութեան

տեղեկանալով հարկ սեպեց այս միասակար բաներուս առաջը առնել, ասանկ գինի շինող ծախողներին շատ տուքանք առնել և երկար ատեն բան տը դնել կանոն և սահման դնելով:

Այս պատմիներս ՚ի գործ դրուելով ալերեւել-
լի օգուտ մը չի տեսնուեցաւ , ուստի կառավարու-
թիւնը հիմայ հարկ սեպեց գինի շինելը բոլորավին
արգիլել , և գործարանները գոցել : Կայսերական
հրամանակ մը ելաւ , որ հրաման կ'ընէ որ իր երկե-
րին մէջ բնաւ մէկ տեղ մը ասանկ գործարան չի
շինուի . և շինուածներ ալ կան նէ գոցուին և
անհնազանդ գտնուազներուն վրայ տուգանք կը գը-
նէ 200 էն մինչեւ 500 ռուպլի (3400 դաւուուշն-
մինչեւ 8500 դաւուուշ) : Վակեց եռքը այս հրամա-
նիս դէմ շինուած գինիի գործարանները պիտի փրկ-
ցընեն . անանի որ՝ գետնի հաւասար պիտի ըլլայ .
չէնքի նշան ամենեւելին պիտի չի թողուն . և գոր-
ծիքները պիտի այրեն կամ ուրիշ ինչ և իցե կեր-
պալ պիտի ոչնչացընեն :

ԲՐՈՒՏՍԻԱ : Վականեպուրի քաղաքէն մէկ օրագիր մը կը գրէ Հոկտեմբեր 24 ին :

“ Եղած շաբթու երկու բան պատահեցաւ , որ հիմակու ան ատենիս յղաւսիայի կրօնական պատմութեան վերաբերեալ երեւելիք բաներ են : Կիրակի օրը՝ Պ. Աւճիս բրոթէսդան քարոզիչն տուած մէկ քարոզին մէջէն ժողովուած 80 տեսակ նոր և չլուուած հերետիկոսութիւններու ցանկ մը անցուածութիւնիս . ասոնք ժողովուած են բրոթէսդաններու կրօնական ժողովքին կողմէն գրուած մարդոց ձեռօք : Կըեկուան օրը՝ որ էր շաբթաթ , իրիկունը ուշ ատեն թագաւորը որ նոր եկած էր , քաղաքին կառավագաւթեան խորհրդացն անդամները իր քավո կանչեց . քաղաքին պատգամաւորները և եկեղացական ուսուումնարաններուն մեծերն ալ մէկ տեղ . և աննաց յայտնեց որ կրօնական պաշտամանց վրայօք ուղած աղաւութիւննին տալու չի հաջիր : Այս առթավալ թագաւորին խօսած խօսքին համաւօտւթիւնն է այս ու :

” Ո՞վ կարող եղեք է մոքէն անցընել որ ևս կրն
դուռնիմ և կը հաճիմ անսանկ մէկ խնդրս մը, որով
ուզուեր է ինձմէ որ մլրտութեան և գրոշմի արա-
րողութիւններուն մէջէն քրիստոնէական հաւատոց
դաւանանութիւնը վերցընեմ։ Եկեղեցւոց հաւատքը
այս հանգանակներուն մէջը պարունակուած է . և
ես որ եկեղեցւոց պաշտպանեմ, հաւատանութեամբ
միտքս գրեք եմ որ ասիկայ ամբողջ պահէմ։ Ասիկայ
ձեզի կը զբուցեմ անանկ բանելով որ Աստուծոց
առաջ կը զբուցեմ կոր, որ ինչ որ ըսեմ նէ կը լսէ։
Վրբան որ իմ պարտականութիւնն կը ներէք նէ՝
այնքանը ձեզի շնորհեցի անցած մարտի 30 ին տուած
հրտվարտակով։ մեր քաղաքական կանոն գլուխ հա-
մեմատ՝ հաւատոց և խղճի մոտց ազատութիւն։
Այս հրտվարտակին խօսքերը կենթադրեն որ եկե-
ղեցին հիմակուան միջակին մէջ կը կենոյ։ Ո՞վ կար-
ծէք որ հալարներով սասրագրաւթիւններ իմ վրաս
ազգեցութիւն մը կընեն և միտքս փոխել կուտան։
այս տեղս խօսքը ճշմարտութեան վրայ է։ Ճշմար-
տութեան կուսակից եղանակները կուզեն նէ չորս
հինգ հոգի միայն մնացած ըլլան։ ինձի ինչ ասանել
բաներու մէջ որոշող բաղմութիւնը չէ։ Շաճներ-
նիդ աղէկ մոտածեցէք, և ձեր քաղաքակիցներուն
տալու պատասխաննիդ այս ըսած մոքիս վրայ ըլլայ։
Այս սասցէ որ՝ այն հաւատքը սրուն համար ձեր
նախնիքը իրենց արիւնութիւնը միջատեցան, Պ. Աւհ-
միխին քարոզած հաւատքը չէ։ Ժաղավեներ գումա-
րելով ձեզի մէկ բաւական սապարէզ մը բանալ
ուզեցի որ շարժէք և մոքերնիդ բացուի։ Եղերսա-
գիինիդ չէմ մէրգեք, աղէկ կընէք որ գումա ինքնին-
ետառնեք, և մէջի խօսքերուն վրայ անդամ մըն-
առ առեւ մը մասնաւու

“ Ուստի մը մտածէք ո՞չ :
“ Ուստի աւորին այս խօսքերուն մէջ մէկ տագ-
նապ մը կ'երեւէի եկեղեցին պաշտպաննելու համար .
որ իրեն պաշտպանութեանը տակը աւելի քաղաքա-
կան եկեղեցի մը եղած է , քանի թէ կրօնական :
Ուստի աւորը բոլըբալ սրտիւ քրիստոնէութեան յար-
եալ ըլլալով՝ կաշխատի որ հաւատաց գոնէ հիմուն-
քը անխախտ պահէ . բայց ազգին մեծ մասը այս
հիմունքը կուրանաց և վերնալը կուղէ : Ուստի աւո-
րը ինքն ալ գիտէ կոր որ իրեն կուսակից խիստ քիչ
մարդ մնացերէ . և հարկէ որ այս պարագայս ա-
նոր աչքին ալ ծանր բան մը երեւցած ըլլաց : Ըստ
սիրտը կը ցաւի տեսնելով որ ազգին մեծ մասը իր
եկեղեցւոյն հաւատաքը կը մերժեն կոր : Եւ ասոր
ձեռքբերնին իրաւունք ունենալ մը կը ցըցնեն բրօ-
թէսդան աղմանդոյն գրութիւնը . որ է՝ քըննելու
աղասութիւն . և այս աղասութիւնս սահմանի մը
տակ չէ . աստուծոյ գոյութիւնը անդամ քննութե-
տակ ձգելու կերթաց : Եւ Պ. Աւհիլիս ըսածնիս՝ նայն
քննութեանը ախցիեանն է . ինչ նորագանդ որ հը-

բեւցած բաներն է որ ուրիշներուն ալ կը քարոզէ : Ասկէց կերեւի որ՝ առեւտարանական եմք ըստ աղանդաւորներուն ժաղավարիքը՝ որ Եթէղի անունը առաջ են վրանին, այս քննութիւնս իրենց աղանդոյն հիմնական գրութիւնն բոնելով հարկաւորապէս հաւատոց ականքները կը կրազնցընեն . քրիստոսականնեկեցին է հաւատոքի տահապանը և թարգմանը . անկէց գուրս եղազները հաստատուն հաւատք չեն կրնար ունենալու :

— Ուսկոէպուրկ քաղաքէն կը գրեն, թէ լէհաց
ամբողջ թագաւորութեան Ոտոսաստանի հետ միա-
նալը վճռուած է ետ չդառնալու կերպով. և վճի-
ռը պիտի հրատարակուի 1848 յունիսը 1 ին : Պա-
նի մի օր կայ որ՝ Շրուսիսի երեւելի վաճառառե-
զիները, ինչպէս են Վակոէպուրկ, Պրէզաւ, Շ-
գէդգին, Տանձիք, և այլն. շատ լի հացի վաճառա-
կաններ կան, որ շատ բան կը գնեն ամէն տեսակէ.
որպէս զի | էհաստան Ոտոսաստանի հետ չմիացած՝
հետերնին առնեն և իրենց երկիրը խօժմած գրտնը-
պին. որպէշեաւեւ անկէց ետքը ուուսաց մաքսին թա-
գիֆանելը գուրսէն ներս մտած ասպանքներու վրայօք՝
| էհաստան ալ պիտի բանին. որ հիմակուան | է-
հաստանի վրայօք եղած թարթիֆանելն շատ սուզ են.
և շատ տեսակ ասպանք ալ կայ որ՝ բնաւ չեն կրնար
ներս խօժել. մանաւանդ կաւելըն ձեռագործ-
ներ. որ հիմա գուրսէն | էհաստան կը մտնեն :

ՍՊԱՆԻԱ: Ի՞սլամ սպարապետը՝ որ ժառվես
ըսված աղստամեներուն զօրբը ցրուելը և անոնք
հնագանիեցընելը ասօր յանձնուած է, Պարչէլոնա
քաղաքը միայն մէկ խումբ մը զօրբ ձգելով ուրիշ
զօրբերով գէպ ՚ի Ո՞լին տէլ Ո՞չ ըստած տեղը
երթալս ճամբայ ելու :

Ղաֆօնդ գնուապետը որ Օլոր վիճակին զօրացը
հրամանաւորն է, մէկ զինուորական դարսնի (բու-
ռույշի) մը բունուեցաւ, բայց ժամանակը դիշեր և
իր զօրքն ալ կորիճ և ամսուր ըլլալով վասնեցն կը-
ցաւ աղասիի: Հետի զօրքը քիչուոր էին. Ամենգա-
րաւ ըստած տեղին քովերը երեսունի մը չոփ ա-
պրատամբներու պատահեցաւ. և ետեւ նուն ին-
կաւ: Ազատամբները գէպ ՚ի Սանդա Շաւիշտ գար-
ձուցին ճամբանին, որ Քաստէլֆօլիդ և Պէղալու-
քալաքներուն մէջ տեղը կ՚ինայ: Վէկ գետուար
լեռնէ մը ինչնալու տաենննին ապատամբներէն եր-
կու հարիւր հոգի յանկաքծ Ղաֆօնդին զօրքը չորս
գիշեն պատեցին. և միջոցը քիչ ըլլալով թնդանօթ
բանեցընելու յարմարութիւն չկար, Գենիշյան կը
կուռեին: Վիշեր ըլլալուն համար պատերազմունե-
րը չուտամ զատաւեցան իրարմէ:

Պարզէ լունայի մէջ խօսք կը սպառաեր որ՝ Պ. Ա. ըստ
աշբա՛ Ապանիսայի ընդհանութ սպառապետին հետ
պիտի խօսի Ֆրանսայի ոսհմանսգլուխը սպառա
ուելլուն, և Կնորաց ըստած աղօտ երկիրը զօրք
թափելուն վրայ ։ Կնորայէն սպառգամաւորներ ե-
կած էին Պարզէ լունա, և Բալիս սպառապետը կ'ը-
սեն որ ասոնց ըստած ըլլաց թէ, քանզի Երրուն ուեր
մի կենաք. անոնց օգնութիւն մի տոք. մենք ալ
ձեզ հանդարս կը թողարկիք ։ Վերեւի որ՝ աղօտ
երկիրէ եկառաթիւնը վերցուելուն վրայ ալ ասոնք
բողոք ունին :

ԻԴԱԼԻԱ: Վօտէնայի գուքսը՝ 1815ին եղած դաշնագրութեանը վրայ՝ | ունիմիանայի ալ պիտի տիրէր, երբոր | ուքքայի դրսութիւնը թօսքանայի մեծ դքսին իշխանութեանը տակը անցնէր : | ունիմիանայի պիտի ալ Ծիլիձանայի բնակիչներուն պէս՝ ուրինց համար ասկէց առաջ պատմած էինք, թօսքանայի մեծ դքսին կառավարութենէն գահ ըլլալով, և գիտնալով որ Վօտէնայի դուքսը Կոստրիայի կառավարութեանը կուսակից է, և Եւստրիայի կառավարութիւնը ինչպէս որ ամեն աղասի խոալացւոց, նմանապէս լունիմիանայցւոց ալ առելի է, անոր համար թօսքանայի կառավարութենէն զառուիլ չեն ուղեր, և ասոր համար մեծ դքսին աղերապէիք գրեր էին որ զերենք Վօտէնայի դքսին ձեռքքը չուցաց, մեծ դուքսն ալ ասոր հաճելով Ոօտէնայի դքսէն ուղեր էր որ՝ | ունիմիանայի և Ծիլիձանայի և ուրիշ ասոնց նման տեղերու համար փոխարինութիւն մը ընէ անոր, և այս երկիրներս թօսքանայի իշխանութեան տակը մնան : Իսց Ոօտէնայի դուքսը մտիկ չընելով՝ զինուորական ճամփու այս երկիրներս իր իշխանութեանը միացուցեր էր. և ասոր համար մեծ դուքսն ու Ոօտէնայի դուքսը իրարու հետ աւրուեցան : Հիմա Քօտէնէռէ պէտք ի իջունո բառած օրագիրը կ'ըսէ որ՝ այս բա-

նրա լամինալու վրայ է անանկ կերպով մը, որ թէ լունիձիանացիք և թէ Ոօտէնայի դուքսը գոհ պիտի ըլլան և Ոօտէնայի դուքսը՝ Ա ինչնայի 1815 ին դաշնադրութեանը պայմաններուն համեմատ իրեն իշխանութեանը յանձնուելու երկիրներուն փոխարէն ըստակ առնելու կը հաջի կոր թափանայի մեծ

T. P. S. 16

Ծառաբանայի գորպը՝ որ Ի՞հէդուա սանդա կը կե-
նային, որպէս զի թէ որ սբատերազմ պէտք ըլլաց
նէ պատրաստ գանուելու համար աշքերնին Աօ-
տէնայի գօրացը վրայ ըլլայ, կ'ըսուի որ հրաման ա-
ռեր են կառավարութենէն որ անիէց ելլեն, իրենց
սովորական բնակարանը երթան . և Աասաա—Քառ-
ուաւա ըսուած պզտիկ գրառւթիւնն ալ Ծօռքանայի
հետ պիտի միանայ. կամ աւելի ճիշդ խօսելավ՝
Աառատէնիայի և Հոռոմայի և Ծօռքանայի մէջ եղած
մոքսի միտութեանը ընկեր պիտի ըլլայ: Աասաա—
Քառուաւասային դիբը անանկ է՝ որ Ծօռքանայի եր-
կիրներուն ու Ի՞հէմօնդէի մէջ տեղը կ'իյնայ. և
Ի՞հէմօնդէ՝ Աառատէնիայի իշխանութեան գլխաւոր
գաւառուն է :

U. S. P. U. S. F. U.

Տատեշան՝ աղնուաղարմ՝ գերդաստանը իւր ու-
սումնասիրական և աղդասիրական գործքերովը օր
աւուր իւր փառքը ու պատիւր աւելցունելով աղ-
դիս ալ փառքը ու պատիւր կ'աւելցունէ կոր, թէ
(Օսմանեան մեծաղօր տէրութեան և թէ օտար
աշխաւթեանց առջեւը։ Ուստի պէտք է որ այս աղ-
նիւ գերդաստանին և ասոնց նման աղերմուս մէջ

գտնուած ուրիշ գերդաստաներուն յարգը միշտ

նենք որ կ'ընէ : Ըսց թէ որ ազգերնուս սէրը զմեղ չխաբեր, կը համարձակինք հաստատել որ աս ազգեցութիւնը ամէն ազգերէն աւելի մեր ազգին վրայ կը տեսնուի : Այսիկա այնպէս ստոյգ ու յայտնի բանէ, որ ամենեւին ցուցման կարոտութիւն չունի . մարդ կայր պիտօք ըլլաց որ չսենինէ ու չիմանաց : Սակայն ազգասէր սրտի մը ամէնին աւելի ուրախականն ու միսիթարականն ան է՝ որ առ ընդհանուր յատ աջադիմութեան հաղորդակից ըլլալն ու պատզը վայելէն զատ՝ գլխաւոր գործակից ըլլող ներն ալ մեր ազգայիններն են : Անկազմնասէր մարդու մը ասոր վրայ համազաւելու համար՝ բաւական է միայն Տիւզեանց ու Տատեանց հյականզ անունները յիշելլ, (որոնց ձեռքբնին ու հոգաբարձութեան տակն են գրեթէ ամէն կատանագնուողին և ուրիշ մօտ առցեր եղաղ գլխաւոր գործառունները .) և չենք սխալիր թէ որ հաստատելու ըլլանք որ ասոնց այնչափ յառաջ երթալուն պատճառը՝ այսպիսի իմաստաւն, ճարտար ու գործունեաց մասց տէր անձինքներու առաջնորդութեան տակն ըլլալնէ : Այս բանս արդէն մշղմէ յառաջ երեւելի անդզիսցի լրագիր մը Տօռնիվ քռնիվ գուշակած ու ծանուցած է : Եթ լատիրը՝ Օսմաննեան տէրութեան մէջ գործառուններուն օրէ օր աւելնալուն ու յառաջ երթալուն վրայ խօսելով՝ առ վճիռը կուտայ . թէ որ առ գործառունները հայց հոգաբարձութեան տակն են, ան առեն պէտք է որ վախնանք :

բակին են, ան ատեն պէտք է որ վայխնամը :

Իսց մենք՝ մէկ կողմանէ ըստածնիս օրինակաւ մը յայսնի լնելու, և մէկաւ կողմանէ չնորհակալութեան պարագելմիս հրատարակաւ կատարելու համար, պատշաճ կը համարինք առ յառաջադիմութեան գլխաւոր գործակիցներէն մէկը առ անգամ լիւլ։ — (Օմաննեան տէրութիւնն ու մէծափառ Առուղանը՝ Տատեան բարձրագալախւ Յովշաննէս ամկայցին երկայն ժամանակէ վեր իր բարձր պաշտօնին մէջ ցուցուցած հաւատարմութենէն, Ճարտարութենէն ու իմաստութենէն վրան մէծ համարում ստացած ըլլալով՝ տէրութեան զանազան գործատունները իր հոգաբարձութեան յանձնածէ, ինչպէս արդէն ամենուն ծանօթ է : Կայնպէս ամենուն յայտնի է որ առ հայակապ անձը անցած տարուան սկիզբները՝ առ գործատուններուն յառաջադիմութեան և ուրիշ նորին հատակառուելիքներուն հարկաւոր եղած մեքենանները հոգալու ու զանազան արուեստաւորներ գտնելու համար տէրութեան կողմանէ Եւրոպա խաւրուած է : Այս մեքենանները գլխաւորաբար չուտայի, մետաքսի, երկաթի և ուրիշ ասոնց նման քանի մը գործատուններու հարկաւոր եղած մեքենաններն, են, ասոնցմէ զատ իրեն յանձնուած է որ զանազան աստղաբաշխուկան ու բնաբանական գործիքներ հոգայ : Յովշաննէս ամիրան նոյն ժամանակէն վեր առ կողմերու կը գտնուի, և Կնդղայի, Պաղղայի, Աւոդրիայի, Տեղդիայի և ուրիշ երեւելի տէրութեանց մէջ իւնին անձնուած ասացանի և իսապատ-:

Այս ճամբարութեան մէջ երկու անդամ ալ ի իշխանա մայրաքաղաքն եկաւ . վերջին անդամ անցած ամսութեան մէջերը հաս հասաւ , ու նցն ամսոցն 23 ին նորէն Փարփակ գնաց , ուր որ քիչ մը ժամանակ կենալէն ետեւ՝ կատանգնութեալիս պիտի դառնաց : Այս վերջին անդամուն առ տեղս ուրիշ արուեստական մէքնաններէն զատ՝ զանազան տատղաբաշխական գործիքներ ալ որոշեց , որոնց մէջ շատ եւ ուրեմն է մեծ դիտակիմը , որն որ բոլոր Եւրոպացի մէջ մեծ անուն ունեցաղ ու տեսաբանական գործիքներու մէջ գրեթէ հաւասարը չունեցաղ վիճակ անուն ճարտարը կը չինէ : Այս դիտակին առ արկանան ապահովյն (վել օպֆերիֆ) արամագծին մեծ ուժիւնը 10 $\frac{1}{2}$ մատնաչափ է . ուստի և կրնանք ըստը որ սցավիսի մեծութեամբ դիտակ մը Եւրոպացի դիտանցներուն մէջն ալ քիչ տեղ կը գտնուի : Խիանդամացն այնպիսի ճարտար կերպով շնուրած է , որ աստղ մը դիտելու ստեն՝ անոր հետ մէկտեղ քայլէ ու երեւեր կիսրանցքներ :

Վրդեն ըստ ինքեան յայտնի է որ այսպիսի հօյտ իսպակ անձի մը վշտապայի մէջ ձամբօրդութիւն ընելը ազգին որչափ օդտափիար բան է, գլուաւորաքար առով որ բալոր հետո տեսնուող մեծամեծ մարդիկ և բրուն առջեւը՝ իր քաղցր, ազնուական ու իմառուն վարժունքովը ազգին համարումը պէտք է որ և ծցուցած ըլլոյ: Բայց ուրախութեամբ կրնանք գուցել որ ասկից զատ նաև քանի մը աեղ ըրած անազան յանձնաբարութիւններովին ու որոշմունքը և բրուն ազգին ուսումնական յառաջադիմութեանն ու մեծ նպաստներ ըրած է: առանցմէ միայն մեղի յանձնածնները կ'ուղղենք յիշասակիել: — Յաէպէտ ոզգերնիս թէ՛ ազգային և թէ՛ արտաքին պատմութեանն վրայ շատ պատմական գլուքը ունի, բայց ինչեւ հիմա ամեռող, հիմնական, կատարեալ և կանգամայն իր վիճակին ու օդտին համեմատ իմաստ անաշառ քննութեամբ շինուած ընդհանուր

